Ն՝ 742 — 1879 ԴԵԿՏԵՄԲԵՐ 19 ՇԱԲԱԹ — ԻԶՄԻՐՆՃԻՒ ՄԷՆԵ

ԹԷՐՃԷՄԱՆԸ ԷՖԷՐԱՐ

ՄԵԿԱՍՏԸ ՀՈԼԻՈՒԹԻՒՆԷ ԻԼՄԻՑԷ ՎԷ ՊԻԼԻՒՆԷ

ՎԷՔ ՍԱՀԻՐԷՑԻ ՀԱՄԻ ՆԷՎՄԻ ԳԱԶԷԹԱ ՏԷՐ

ԱՊՕՆԷ ԳԻՆՑԱԹԼԱՐԸ
Մէնիսիկէ 20 դրուշտաճ
ԹՈՒՄՊՈՒ ԻԶԻՒՆ
Պիր սէնէլիք . . . 200 դր.
Ալթը այլրգ . . . 100 »
Իւչ այլրգ . . . 55 »
ՎԻԼԱՅԱԹ ԻԶԻՒՆ
Բօսթա իլէ իրսալ օլունճաղլար իչիւն
Պիր սէնէլիք . . . 230 դր.
Ալթը այլրգ . . . 120 »
Իւչ այլրգ . . . 60 »
Մէհիսիկէ 1 դրուշ

ԻԼԱՆԱԹ ԳԻՆՑԱԹԼԱՐԸ
Պէհէր սաթըրը իչիւն
1 վէ 2 վէ 3 ինճի սահիֆէ 5 դր.
4 իւնճիւ սահիֆէյէ . . 2 »
ԻԹԹԱՐ. Պանզա, Շիրքէթ վէ ուսմուրու սարրաֆիյէյէ այիւ, 2 վէ 3 կ 6 հ՝ սահիֆէլէրը 6 դր. 4 իւնճիւ սահիֆէյէ . . 4 »
Զիյատէ միւտտէթ իչիւն իլանաթա այրը բազարլրգ օլուր։
Մէվատտը նաֆիսյա տայիր պէնճէր մէճմանէն գազէթէ օլունճաղ վէ տէրճ օլունմայան էվրաղ, իսատ օլունմայաճաղ։
Մէհիսիկէ 1 դրուշ

Խտարէխանէսի վէ մաթպասը, Սթամպօլոտա Պապը Ալի ճատտէսինտէ էսկի Պապը Զապթիյէ սոգաղը քէշէշէսինտէ ճումէրօ 8 տէ պիր։ — Ղազէթաներն ուսմուրու խտարէ վէ թահրիրիյէսինէ այիտ քեֆիֆէյի մէվատտ հագգընտա, Միւտիրի զաղէթա Տիգրան Ճիվէլէկեանա միւրաճաաթ օլունճաղը կիպի, քեֆիֆէյի մէքեաթիպին տախի անընը նամրնա կէօնտէրիլմէսի իգթիզա էտէր։

ԱՍԻԹԱՆԷ 19 ԴԵԿՏԵՄԲԵՐ

ՀԱԼԸ ՀԱՃԸՐ

Գունտան պիր այ էվվէլ Բուսիանըն խաբէճի վէ տախիլի բօլիթիգասընա պիր գարար վէրմէք, վէ պու տէվլէթին իտարէի տախիլիյէսինի տախի պիր ուսուլու ճէսիտէյէ թահվիլ էյլէմէք իւզրէ Բէթէրսպուրկտա ումումի պիր մէճլիսին ագտ օլունճաղը թէլէկրաֆչա խապէր վէրիլմի։

Պու մէճլիսին դէկտ. 2 սինտէ ագտ օլունճաղը պէյան օլունմուշ իքէն, պու այնը նիհայէթինէ գասար ագտ օլունմամըշ տը։

Անճաղ անլաշըլմըշընա կէօրէ, Բուսիա տէվլէթի պու մէճլիսանէ տարիքը նազար իթմէյլիգ, հալա պունուն ագտը նիյէթինտէ իսէ տէ, էրքէանը տէվլէթ պէյնին. տէ իթթիֆաք պուլունմայըգ, իքի գուվվէթլի թարաֆ պուլունտուղունտան, մէճլիսին ագտընտան էվվէլ պունըրը իթթիֆագը լազըմ կէլմէյէք՝ մէճլիսին ագտ թէէխիր իթմէքտէ տիր։

Բուսիատա պու իթթիֆագըզը, բէք պէօյիւք պիր էհէմմիյէթ գէսպ իթմիշ տիր։ Էվվէլէճէ տախի պէյան իթմիշ օլտուղումուզ կիպի, Բուսիատաքի իքի ֆըրգատան պիրինին բէիսի իմբէրաթօր հագրէթլէրի, վէ տիկէր ֆրգանընը բէիսի տախի վէլիի ահտը տիր։

Իմմէրաթօր Բուսիանըն խարիճի բօլիթիգասընը թային իտիպ, տախիլի բօլիթիգասընա եանի իտարէի մէմլէքէթ ուսուլինէ ատգունմամադ ֆիքրինտէ կիպի կէօրիւնիյօր։ Վէլիի ահտը իսէ, մէշրութիյէթ ուսուլինի գապուլ իլէ իտարէեի պիւսպիւթիւն տէյիշթիրիպ, հուրրիյէթ եասը իւզրինէ պիր իտարէ թէչբիլ իթմէք ֆիքրինտէ տիր։

Իմբէրաթօրուն ֆիքրինի իլթիզամ իտէն վիքէլանընը իչինտէ խայը զէվաթ վար իսէ տէ։ Վէլիի ահտընը ֆիքրի եքսեր էհալի թարաֆընտան մադպուլ օլունտուղու կիպի, Նիհիլիսթէր տախի հիւքիւմէթին մէշրութիյէթի գապուլ իթմէսի իլէ բազը օրմագտա օլուպ, պու պապատ իմբէրաթօրա բէք չօղ վարագալար կէօնտէրմիշ, վէ պու ուսուլի գապուլ իթմէսիյի հալտէ թախմին իթմիշէր տիր։

Գունուն իլէ պէրապէր իմբէրաթօր ըսրար իտիւպ մէշրութիյէթի հիշ պիր վէճհ իլէ գապուլ իթմէմէյէ չալըշմագտա, վէ նիհիլիսթէրին էօնիւնիւ գուվվէի ճէպրիյէ իլէ ալմագ ֆիքրինտէ տիր։

Իմբէրաթօր իլէ վէլիի ահտ պէյնինտէ պուլունան պու իսթիֆաք կիւնտէն կիւնէ քէսպը էհէմմիյէթի իթմէքտէ օլուպ, պիր տէրէճէյէ վարմըշ տը քի, պու ոյֆա ալընան պիր թէէկրաֆա կէօրէ, իմբէրաթօր մուգավէմէթ լտէմէյլէճ յինի անլայարագ, քէնտիսի խարիճի բօլիթիգայը թումագ իւզրէ, տախիլի բօլիթիգայը, եանի՝ մէմլէքէթին իտարէսինի վէլիի ահտընա թէրք իթմէյի թէքլիֆ իթմիշ տիր։ Վէլիի ահտ իսէ, պունու գապուլ իթմէյլիգ, տախիլի վէ խարիճի բօլիթիգասընը պիր գարար վէրմէք, վէ պու տէվլէթին իտարէի տախիլիյէսինի տախի պիր ուսուլու ճէսիտէյէ թահվիլ էյլէմէք իւզրէ Բէթէրսպուրկտա ումումի պիր մէճլիսին ագտ օլունճաղը թէլէկրաֆչա խապէր վէրիլմի։

Պու մէճլիսին դէկտ. 2 սինտէ ագտ օլունճաղը պէյան օլունմուշ իքէն, պու այնը նիհայէթինէ գասար ագտ օլունմամըշ տը։

Անճաղ անլաշըլմըշընա կէօրէ, Բուսիա տէվլէթի պու մէճլիսանէ տարիքը նազար իթմէյլիգ, հալա պունուն ագտը նիյէթինտէ իսէ տէ, էրքէանը տէվլէթ պէյնինտէ իթթիֆաք,

ՍՕՆ ԲՕՍԹՍ.

—=—

Թռ՝ զաղէթասլնն Տէրսաա. տէթ մուսպիրի, զաղէթաի մէզ. քիրուն դեկտ. 19 թարիխի նիսա. խէսինտ միւնտէրիճ մէքթուպնն. տա, ինկիլթերրա տէվլէթինին Անատոլու բոլիթիգասընա գարշը Տէրսաատէթ Էրմէնի զաղէթալա. ընն ախիրէն վագի օլան նէշրի. յաթընն իճմալընը եարմըշ տը։ Իթիրազարըմըզ պէլքի պու թա. ռիգլէ Ինկիլիզ վիքէլասընն գու. լաղընա վասըլ օլաճագ տը։ Մուսպիրի միւմայիլյհ Զէյթուն իշլէ. ռինէն տախի պահս իտուպ, Հա. լէպ վէ Զէյթուն գոմիսէրի Սայիտ բաշա հազրէթլէրինին հիւսնի մա. լէքինի մէտհ իթտիքտէն սօնրա, պու պապատ աթիտէքինի եազը. յոր։

«Զէյթուն իշլէրի հագգընտա «ալտըղմ եէնի մալիւմաթ, մու. «գատտէմա թարաֆընըզա թէպ. «պիղ իթտիյիմ մալիւմաթը թաս. «տիգ իտէյոր։ Զէթին տաղլարա «իլթիճա իթմիշ օլան Զէյթուլու. «լար, աֆվը ումումիյի գապուլ. «իթմիշ տիրլէր։ Պունլարըն մըգ. «տարը 300 գատար ըսը վէ Պա. «պիկ նամընտա պիր Էրմէնի գա. «թօլիյին գոմանտասը թահրընը. «տա պուլունմագտա իտիլէր։ Պու. «Պապիկ, տէլիգանը վէ Եկիտ «վէ թէրպիյէլի վէ թօհաֆ պիր «ատէմ տիր։ Պապիկ, գուրունը «վիւսթա (Միջին դար) պէյլէրի. «նին մէսլէքինի մուահաֆազա իթ. «միշ օլան վէ շէճաաթը էն զիյա. «տէ թագտիր իտէն Զէյթունլու. «լարընն էն միւքէմմել շախսիյէթի «տիր։ Պու. Զէյթունլուլարընն սըգ. «սըգ գուլանտըգլարը պիր ը. «թըլլահ, շէճաաթա նէ՛ տէրէճէ «էհէմմիյէթ վէրտիքլէրինի կէօս. «թէրիր։ Պիր կիւճ իշ իւղէրինէ «լագըրտը օլտուգտա, քալ էանէ, «. . . Եիկիտ իսէն, եարարընն «տէրլէր։ Պապիկ, քէնտի ատէմ «էլրի իլէ Զէյթունա ավտէթ իթ. «տի։

«Էրմէնի միլլէթինի եագընտան «թէատրգ իտէրէք մըգտարը քի. «ֆայէտ ըղհար օլունմահան հիւսնի թէվէճճիւհաթա պու միլ. «լէթին նէ՛ տէրէճէ լայըգ օլտու. «ղու անլաշըլըր։»

Պատէհու, թռ՝ մուսպիրի, Էր. մէնիլէրին տախի Ռումար կիպի, թալիմ ու թէրպիյէ վասիթասը. յա քէնտի միլլէթլէրինի իլէրի կէօթիւրմէք գարարընտա պու. լունտուգլարընը պէեան իթթիք. տէն սօնրա, կիլիկեան, Արարատ. եան, Դպրոցասիրաց Արեւելեան, Խիզան, Աղգանուէր Հայուհեաց, Դպրոցասէր Հայուհեաց վէ Պարզասիրաց ընկերութիւնլարը զիբր իթմիշ, վէ թէրագգզի միլլէթ էմրինտէ, Էրմէնի ղզզլարընն տախի Էրմէնի տէլիգանլըլարընն իգտամաթընա իշթիրագ իթտիք. լէրինի տէրմէեան կիլէմիշ տիր։

—=—

Իթալիա խարճիյէ նէզարէթի. սը քէաթիպի ումումիի օլուպ Պուգրէշ սէֆարէթինէ թային գը. ընմըշ օլան գօնթ Թորնիէլլինին գօնթ Գորթի եէրինէ Տէրսաա. տէթ սէֆարէթինէ թային գը. ընդպ, գօնթ Գորթինին տահա պէօյիւք պիր մէմուրիյէթէ կէշ. մէսի միւհիմմիլ օլտուղունու, Լվ. ռօբա ղաղէթալարը եազը.յորլար։

—=—

Եունան մէսէլէսի պէյն էտ տէվլէթէն թէսվիյէ օլունմա. եաճաղը անլաշըլըրղընտան, Պէր. լին ահտնամէսի ահքեամընա թէվֆիդէն տէվլէթլէրին իճրայի թէվասսութ իտէրէք մէսէլէնին գաթիէն թէսվիյէ օլունմասը հագ. գընտա Մ. վատինքթօնուն վա. գի օլան թէբլիֆի, բրէնս Պիզ. մարգ թարաֆընտան գապուլ օ. լունտուղու խապէր վէրիլիյոր։ Մալիւմ օլտուղու վէճճէլէ, Աւսթ. ռիա տէվլէթի տախի այնի թէք. լիֆէ գուվվէթ վիրմէքտէ պու. լունմուշ տուր։

—=—

Խապէր վէրիլտիյինէ կէօրէ, Ռուսիա տէվլէթի, Լէհիլլէր իլէ պարըշմագ իչին, էօնիւմիւզտէ. քի յունվար այընտան իթիպարէն Լէհիսթանընն պաշըճա շէհիրլէրի. նէ պէլէտիյէ ուսուլու իթա իթ. մէք վէ մէճլիսլէրտէ Լէհ լիսանը իւզրէ միւպահասէ իթմէլէրինէ միւսաատէ վէրմէք գարարընտա իմիշ։

—=—

Ճէնուպի Ֆրանսանընն Գան շէհ. րինէ թէպտիլ ապուհավա իթմէք իւզրէ սէյահաթ իյլէմիշ օլան Ռուսիա իմբէրաթօրիչասը, սաթ. լիճան իլլէթինէ միւպթէլա օլուպ, էօլիւմ տէրէճէսինէ կէլմիշ օլտու. ղու խապէր վէրիլիյոր։

—=—

Ինկիլիզլէրին ճէնուպի Աֆրի. գատա հուսուսլէ կէլմիշ օլան պիր եէնի ղալէսի տահա ղայիլ օլտու. Պոէրլէրին Սէթիվայսու օլան Սէ. քօքօքէնի նամ բէիս, Ինկիլիզլէրէ գարշը խասիմանէ մէսլէք իթթի. խազ իթմիշ օլտուղունտան, Սըր կարնէթ Ուօլսլի պիր ֆըրգա թէր. թիպ իտուպ, մէրգումըն իւղէրի. նէ եէրիւմիշ, վէ Սէքօքէնինին չէհրի տաղրգ եէրլէրտէ վագի ի. տի իսէ տէ, Ինկիլիզ ասքէրի տիւշմէն գուվվէթինի եէնմիշ վէ մէգքիւր չէհրին գալէլէրինի հիւ. ճիւմէտ զապթ իթմիշ տիր։

—=—

Սապրգ Լօնտրա Ռուս սէֆիրի գօնթ Շուվալօֆուն վարձինտէ բրէնս Պիզմարգա վիզիթա վէրիպ ուզուն միւտտէթ միւլագաթ իթ. մէսինտէն պէրու, իթթիֆագը միւսէլլէսին, եանի Այէմանիա, Ա. վըսթրիա վէ Ռուսիա իմբէրա. թօրլարը իթթիֆագընընն թէ. ճէտտիւտիւ լագըրտըսը կէզիյոր. անճագ, պու տէֆաքի իթթի. ֆագը միւսէլլէս, պունտան ագ. տէմքի թէրթիպ իւզէրինէ օլմա. յըպ, էսասը թաատիլ ու թաղ. եէր դըլընմըշ իմիշ։ Հաթթա գօնթ Շուվալօֆ, բրէնս Պիզմարգ իւէ պիր միւհիմմ քեաղըտ տախի իմ. զալաաը տէնկյոր։ Անճագ, պուն. տան եվվէլքի իթթիֆագը միւ. սէլլէս վուգուսարլա թաստիգ օ. լունմուշ պուլունտուղունտան, չիմ. տի տախի էօյլէ պիր իթթիֆագ ագտ օլունուպ օ. ունմամըշ օլ. տուղու, վուգուսթատան անլաշը. լաճագ սըր։

—=—

Բարիզտէ վէ ալէլ ումումի Ֆը. ռանսատա բէք չէտիտ դըշ օլտու. ղու մալիւմ տիւր։ Պու հալ, օ. ղալարտա ֆուգարայը բէք զիյատէ միւզայիգայա տիւշը իթմիշ օլ. մաղլա, Ֆրանսանընն հէր թարա. ֆընտա իանէ տէֆթէրլէրի աչըլ. մըշ, վէ մէպուսան գամարասը մըգտարը քեաֆի մէպլաղ թային իթմիշ, վէ զարուրէթը հաղրբ պու իգտամաթ սայէսինտէ պիր մըգտար թաատիլ օլունապիլմիշ տիր։ Սպանիանընն Միւրզիա եյա. լէթինտէ սու թուղեանլարը սէ. պէպլէլ չէտիտէն միւթեզարուր օլանլարա իանէթէն, բարիտէ ա. խիրէն իճրա օլունտուղու խապէր վէրիլէն թէաթրօ օյունունուն հա. սըլաթը բէք պէօյիւք օլմուշ օլմաղ. Սպանիա հիւբիւմէթինին թէք. լիֆի իւզէրինէ, հասըլաթը մէգ. քիւրէնին պիր գըսմը տախի, Ֆը. ռանսա ֆուգարա վէ միւթեզար. ուրինինէ թախսիս գըլընմըշ տըր։

Պու արալըգ կէրէք Ֆրանսատա վէ կէրէք Ինկիլթերրատա, պիթ. թապ խայը ըրմագլար տօնմուշ պուլունտուղունտան, վէ գըղագ օյնամագ իսէ, մալիւմ օլտուղու վէճճէլէ, Լէրօքատա ումումի պիր էրլենճէ օլտուղունտան, պիր թա. գըմ ատէմլէր վէ պա խուսուս չօ. ճուգլար, պու օյունու օյնատըգ. լարը վէ եախսա օ ըրմագլարըն իւզէրինտէն եիւրիյէրէք կէշտիք. լէրի հալտէ, պուզլարըն չէզիլմէ. սիյլէ ղարգ օլմուշ տուրլար։

—=—

Ամէմանիանընն Շիլէզիա էյալէթինտէ ահայինին չիտտէթի զա. ըուրէթի տէվամ իտէյոր։ Մահ. սուլլարընն ֆէնալըղը վէ սու թուղ. եանլարը սէպէպիյլէ, օրայարատա գըթլըգ տէրէճէսինտէ զարուրէթ վար տըր, վէ պէյանաթը ըէսմի. յէյ նաղարէն, Շիլէզիա ահա. լիսինտէն 80,000 ատէմ, բէք ֆէ. նա հալտէ տիրլէր։ Անին էսպապ. տան այնի սէմերէ հա.ըլ օլմասը թապիի օլտուղունտան, պիղիմ Վան վիլայէթինտէ տախի այնի տերէճէ զարուրէթ վար տըր։ Անճագ, Շիլէզիալըլարը պիթիւն էւրօքա տիւշիւնտիյիւ վէ հէր թարաֆտան իանէլէր կէօնտէրիլ. տիյի հալտէ, պիղիմ Վանլըյարը տա աճէպա տիւշիւնէն վար մը տըր . . .

—=—

Շու արալըգ, Մատրիտտէ (ըս. պանիա), հիւբիւմէթէ վէ վիւքէ. լայա գարշը միւֆսիտ լագըրտը. լար սէօյլէմիշ վէ օ եօլտա նիտա. լար գոյ վէրմիշ օլան պիր թագըմ ատէմլէր, թահմէթ թէվգըֆա ա. լընմըշլար տըր։ Պու գարըշըգ. լարգլար պիր թարաֆտան, չէտիտ վիւքէլա պուհրանլարը օ պիր թա. րաֆտան, վէ գամարաճա մուխա. լէֆէթլէր տէ տիկէր թարաֆտան, գրալ Ալֆօնսուն ախիրէն վագի օլան իլգտիվաճը բէք քէյֆլի վէ սէվինճլի օլամամասընա սէպէպ օլ. մուշ տուր կիպի կէօրինիյօրլար։

—

Տեսէ նէ՝ղ ղաղէթասը, Ինկի. լիզ վիւքէլասընն (ալֆրանկա) Ցոունդ վէ սէնէ պայը զէմանա. ըընտա վագի օլան իճթիմալարընը. տան պահա իտուպ, տէր քի, լօրտ Պիգընֆիլտ գապինէթինին ապա. սը, պու միւնասիպէթլէրէ եէք. տիկէրլէրինէ իճրայէ թէպրիքեաթ իտէմմիշ օլմագ կէրէք սիրլէր։ Չունքի թուիթուգլարը եանլըշ մէս. լէք սէպէպիյլէ, Ցոունդ վէ սէ. նէ պայը Ինկիլիզ ահայիսի իշչին խայրը պիր սուրէթտէ կէլմէյոր, վէ Ինկիլթերրանընն շիմտի օ տէ. րէճէ զայէլէրի վար տըր քի, Ին. կիլիզլէր ֆէրահ եիրէքլէ եէք. տիկէրլէրինէ Ցոունդ վէ սէնէ պայը թէպրիքեաթընը իճրա ի. տէմմէյէճէք սիրլէր։ — Տեսէ նէ՝ղ. ին պու լագըրտընը պիր իսթիհզա. տան իպարէթ օլտուղու մալիւմ իսէ տէ, ճիտտի օլտուղու տա անլաշըլըյօր։

—

Թայզ ղաղէթասընընն բէսմէն խապէր վիրտիյինէ կէօրէ, Տէր. սաատէթ Ինկիլիզ սէֆիրի Սըր Հ. Լէյրրա Շարգի Ռումէլի իսլամ մուհաճիրլէրինէ մուավէնէթ ի. չին Ինկիլթերրա պանգալարընը. տան պիրիսի վասիթասը.լա իանէ տէֆթէրի քիւշատ իթմիշ տիր։

Սէֆիրի միւշարիէյէին զէվճէ. սի Լէտի Լէյրրա տախի մէքիւր մուհաճիրլէր իչին Տէրսաատէթ. տէն Ֆիլիպէնէ իանէ կէօնտէր. մէքտէ օլտուղունու, պագը թէ. լէկրաֆլար խապէր վէրիյորլար։

—=—

Մըսըր վէ Հապէշիսթան միյա. նընտաքի միւնազասանընն մուհա. ռէպէսիզ թէսվիեէ օլունապիլէ. ճէյի մէմուլ օլունույոր իսէ տէ, թարաֆէյինին թէտարիքեաթը ապ. քէյ իեէտ տէվամ իթմէյի խապէր վէրիլիյոր։

—=—

Ռէչթատան Տեսէ Նէ՝ղէ չէքիլ. էն պիր թէլէկրաֆը խապէր վէրտիյինէ կէօրէ, Գուլդարիսթան հիւբիւմէթի, վաթանլարընա ավ. տէթ իտէն պիր թագըմ իսլամ մուհաճիրլէրի, եվվէլքի խանէլէ. րինէ գապու.ի իթմէք իսթէմմիշ օլտուղունտան, պու զէվալլըլար. տան ալթմըշ քիչի, աչըզ օվատա գալարագ, աճլըգտան վէ սօուգ. տան թէլէֆ օլմուշ տուրլար։

—=—

Պէրլինտէն Մ՝ՕԲՐ Բ՝Ռ կաղէ. թասընա քէչիտէ օլունան պիր թէլէկրաֆա կէօրէ, Ռումանիա չըմէնաբֆէրլէրի մէսէլէսի հալլ իտիմէտիքճէ, Այէմանիա տէվլէ. թի Ռումանիա հիւքիւմէթինին իսթիղլալ իյէթինի թաատիգ իթ. մէյէճէք իմիշ։

Այէմանիա տէվլէթինին շու իտ. տասը, մէսէլէի մէգքիւրուն թէսվիյէսինտէ, խայը Այէմանեա թէպասասընն մէնաֆիի պուլուն. մասը իմիշ։

ՄԷԲԵԱԹԻՊ

ԻԽԹԱՐ

Սիվազտան տէրճի իթիմասը իլէ թարաֆըմըզա պիր մէքթուպ վարիա օլմուշ իսէ տէ, հոկտ. 18 թարիխի օլուպ, պիղիմ եէ. տիմիզէ իսէ անճագ տիւնքի կիւն վասը. օլմուշ օլտուղունտան, վէ մինտէրիճաթը տապտանտան ագ. տէմ սահր մէնպատէն ալարագ կաղէթամըզա տէրճ իթմիշ պու. լունտուղումըզտան, մէքթուպու մէգպուրուն տէրճինտէն սարֆը նաղար գրը՝ տըրը սահիպի մէք. թուպա իխթար օլունուր։

ԹՐԱՊԻԶՕՆ

Թրապիզօնտան բաթրիգխանէ. եէ կէլէն պիր մէքթուպդն մէա. լինտէն խթիխրաճէն, կէչէն բէնճ. չէնպիհ կիւնքի նիսսէմիզին «Ազգային» գըսմընտա վիլայէթը մէգքիւրէ տախիլինտէ Վիզրա գարիէսինէ տայիր չայանը թէ. էսսիւֆ պիր վագտա եաղմըշ ի. տիր։

Պու տէֆա Թրապիզն մուխ. պիրիմիզ պիր մէքթուպ եաղ. ըրագ այնի վուգուատը տահա թաֆսիլլիճէ պիլտիրմէքտէ օլուպ, ֆիկ վագը գարիյէնին վէ ֆայիլէ. րինին էսասիսինտէ վէ պիր իբի նօգթաճա պիր ֆարգ պուլուն. տըրմագտա իսէ տէ, պունուն տահա զիյատէ գարինի սըՀՀէթ օլմասը ԻՀթիմալի գավիսինէ մէպ. նի, մէքթուպը մէգքիւրը պէր վէճճ գիյը այնէն տերճ իթմիշիզ տիր։

... Միւէլլիֆ,

Պիր վագըթտան պէրու Թրա. պիզօն ահվալի իւզէրինէ, կաղէ. թամ միւթէպէրինիզ պիր չէյ եազամատտըմ. լաքին չու արալըգ մէկսուգէն ալտըղմ մալիւմաթա կէօրէ, եէմրէ նահիյէսի գարիյէ. լէրինտէ զուհուրա կէլէն պիր վագաա վէ օ պապատ մէմուրիյ. նին վուգուա կէթիրտիյի միսա. մէհա չայանը արզ մէվատատէն պուլունմադյա, պէր վէճճը գիյը հիբեայէ իտէրիմ։

Կէչէն սէնէլերտէն պէրու տէվա. միրի հիւբիւմէթիմիզի թահգի. գաթ վէ թէհարրիյաթլա մէշ. ղուլ իտէն Սանթա գարիյէ. լիլէրին գաթը նուֆուս վէ դաս. պը էմվալ վագաահ ազիմէսինտէ թէօհմէթ վէ իշթիրաքլարը թէ. հագգուգ իտէն մէշհիրի էշգը. յատէն Եագուպ Զէպի օղուլ. ըընտան՝ շիմտիյէ գատար անճագ տահա պիր իբիսի տերտեսթը մէվգուֆ օլուպ, տիկէրլերի հէ. նուզ թուլթուլամահան քի, պու եիզատէն պիր չօգ պիսուչ վէ պի թէօհմէթ քէսան եաղընը.ղ իսթիֆ. սարը մալիւմաթ իչիւն սէքիզ տօ. գուզ մահտան պէրու պէյհուտ եէրէ թահթը թէվգիֆտէ պէք. լէտիլմէքտէ տիր։

Մէրգումի հէնուզ թութուլմա. յան տիկէր Եագուպ Զէպի օ. ղուլլարընտան ալթը նէֆէր՝ զիբր օլունան ԵՄՐԷ նահիյէսինին Ա. ղուզ Զազանէ գարիյէսինտէ պիր էրմէնինին խանէսինէ կիտէրէք, կիւյա «Միւրմէնէ գաղասը հիւ. քիւմէթի թարաֆընտան կէօնտէ. րիմիշ զապթիյէ ալիզ. ալէյհինիզ. տէ տավա վար տըր» տէսիսէսի իլէ եանլարընտան պիր տէ ճէպնա. մէ նէվինտէ սախթէ պիր քեաղըտ իպրազ իտէրէք, էրհասըլ մէր. գումանը գանտըրմայա մուվաֆ. ֆագ օլուրլար, վէ լաքին վագ. թընն միւսատէսիգլիկինտէն, • կիճէ խանէլէրինտէ գալըպ, տէվ. բիսի կիւնիւ կիթմէլէրինին իսլամ. մը (։ զ.ելինէ, մէրգում զէվալը իւշ նէֆէր էրմէնիլէր հիւքիւմէ. թէ կիտէճէքլէր իթթիգատը իլէ մէրգում էշգը.յալարընն էօնէրինէ տուշիպ պիր միւտտէթ կիթտիք. տէն սօնրա, էրմէնիլէր՝ նիշիւն տօղրու եօլտան կիտիրմէ.միպ տէ օրմանա սաբրլըղընը էշգը.յալար. տան սիւալէրինտէ, պիղ սիգի հիւքիւմէթէ կէօթիւրմէյօրուզ տէյէրէք, էրմէնիլէրին գալարը. նը պաղլամայա պաշլարլար։ Վէ պիշարէ էրմէնիլէր իթթ կիտէյօ. րուզ նիշիւն էլիմիզի գալումուզու պաղլայօրսունուզ տէտիքլէրինտէ, պըշագլա տարպ վէ պիր գաշ էէր. լէրինտէն ճէրհ իտինճէ, պիթ. թապ թագաթֆիրսա օլարագ մու. գավէմէթ իտէմէյէճէքլէրի տէր. քեար վէ իսթէտիքլէրի մահալէ կէօթիւրէպիլէճէքլէրի աշիքեար տը։ Էյ հասը • կիճէ տախի օր. ման իշէրիսինտէ պիր խանէտ գալըպ, պուրատա էշգը.յալար «Եա գըրգ լիրա վէրէճէքսինիզ վէ եախսա սիզի պուրատա թէ. լէֆ իտէճէյիզ» տէյու կէօնակէօն ըէնճիտ վէ եգկէթի իճրա իտէրլեր։

Օ կիճէ հէր նասը.լ իսէ իշչէրին. տէն պիրիսի պիր թագրիպ ֆի. բար իտիպ վէ կէլիպ մուրաս. խասխանէյէ վուգուատը պէյան իտէր, վէ հիւքիւմէթէ տախի պիլ իսպաբ, պէր վէճճը գահտէ մէրքէզ պիտայէթ մահքէմէսի ա. զասընտան պիրիսի թապիպի պէ. լէտի վէ զապըթատան պիր մէ. մուր իլէ պէրտպէր կէլիպ, մէճ. բուհը մէրգումուն եարասընը. քէյֆ վէ թագրիրինի զապթ ի. տէրլեր։ Թապիպը պէլէտի իճ. բէթը քէյֆիյէ օլարագ մէճբուհը մէրգումանտան պիր մէճիտիյէ ալտ. էյեր քի, զանն իտէրիմ պու շէյ մուղայրը ուսուլ պիր քէյֆիյէթ տը։

Պունտան մահտա ճիվար գա. բիյէսի իմամ վէ մընխթար վէ մու. թէպէրանը իսլամ վէ խրիսթիյա. նընն ճէրհ խտինճէ, պիթ. թապ թագաթֆիրսա օլարագ մու. գավէմէթ իտէմէյէճէքլէրի տէր. քեար վէ իսթէտիքլէրի մահալէ կէօթիւրէպիլէճէքլէրի աշիքեար տը։ Էյ հասը • կիճէ տախի օր. ման է

ԺՈՂՈՎՍԿ

ԽՄԲԱԳԻՐ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏԻՐ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԿԱԶՄ

ԳԻՆԸ

ՀՈՒՅՍ ԱՅՍՕՐՎԱ ԹԵՐԹԸ

ՀԱՅՐԱՊԱՏ

Հայրապետ Գրիգոր Լուսաւորչի Հրամանագիր Հայոց Եկեղեցւոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամենայն Հայոց Ազգային Ժողովոյ Ընտրութեան Կանոնագրութեան

Հրամանագիր Հայոց Եկեղեցւոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամենայն Հայոց Ազգային Ժողովոյ Ընտրութեան Կանոնագրութեան

Հրամանագիր Հայոց Եկեղեցւոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամենայն Հայոց Ազգային Ժողովոյ Ընտրութեան Կանոնագրութեան

ԱՐՏԱՔԻՆ ԹԵՐԹԵՐ

Հրամանագիր Հայոց Եկեղեցւոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամենայն Հայոց Ազգային Ժողովոյ Ընտրութեան Կանոնագրութեան

Հրամանագիր Հայոց Եկեղեցւոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամենայն Հայոց Ազգային Ժողովոյ Ընտրութեան Կանոնագրութեան

Հրամանագիր Հայոց Եկեղեցւոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամենայն Հայոց Ազգային Ժողովոյ Ընտրութեան Կանոնագրութեան

ԱՆԴՐԱՆԻԿ

Հրամանագիր Հայոց Եկեղեցւոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամենայն Հայոց Ազգային Ժողովոյ Ընտրութեան Կանոնագրութեան

Հրամանագիր Հայոց Եկեղեցւոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամենայն Հայոց Ազգային Ժողովոյ Ընտրութեան Կանոնագրութեան

Հրամանագիր Հայոց Եկեղեցւոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամենայն Հայոց Ազգային Ժողովոյ Ընտրութեան Կանոնագրութեան

ՀԱՅԱՍՏԱՆ

Հրամանագիր Հայոց Եկեղեցւոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամենայն Հայոց Ազգային Ժողովոյ Ընտրութեան Կանոնագրութեան

Հրամանագիր Հայոց Եկեղեցւոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամենայն Հայոց Ազգային Ժողովոյ Ընտրութեան Կանոնագրութեան

Հրամանագիր Հայոց Եկեղեցւոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամենայն Հայոց Ազգային Ժողովոյ Ընտրութեան Կանոնագրութեան

ԱՄԵՐԻԿԱ

Հրամանագիր Հայոց Եկեղեցւոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամենայն Հայոց Ազգային Ժողովոյ Ընտրութեան Կանոնագրութեան

Հրամանագիր Հայոց Եկեղեցւոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամենայն Հայոց Ազգային Ժողովոյ Ընտրութեան Կանոնագրութեան

Հրամանագիր Հայոց Եկեղեցւոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամենայն Հայոց Ազգային Ժողովոյ Ընտրութեան Կանոնագրութեան

ԱՅԼ ԵՎՐՈՊԱ

Հրամանագիր Հայոց Եկեղեցւոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամենայն Հայոց Ազգային Ժողովոյ Ընտրութեան Կանոնագրութեան

Հրամանագիր Հայոց Եկեղեցւոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամենայն Հայոց Ազգային Ժողովոյ Ընտրութեան Կանոնագրութեան

Հրամանագիր Հայոց Եկեղեցւոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամենայն Հայոց Ազգային Ժողովոյ Ընտրութեան Կանոնագրութեան

ԱՍԻԱ

Հրամանագիր Հայոց Եկեղեցւոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամենայն Հայոց Ազգային Ժողովոյ Ընտրութեան Կանոնագրութեան

Հրամանագիր Հայոց Եկեղեցւոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամենայն Հայոց Ազգային Ժողովոյ Ընտրութեան Կանոնագրութեան

Հրամանագիր Հայոց Եկեղեցւոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամենայն Հայոց Ազգային Ժողովոյ Ընտրութեան Կանոնագրութեան

ԱՖՐԻԿԱ

Հրամանագիր Հայոց Եկեղեցւոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամենայն Հայոց Ազգային Ժողովոյ Ընտրութեան Կանոնագրութեան

Հրամանագիր Հայոց Եկեղեցւոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամենայն Հայոց Ազգային Ժողովոյ Ընտրութեան Կանոնագրութեան

Հրամանագիր Հայոց Եկեղեցւոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամենայն Հայոց Ազգային Ժողովոյ Ընտրութեան Կանոնագրութեան

ՕՍԿԵԱՆՈՍ ԵՎ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԿՂԶԻՆԵՐ

Հրամանագիր Հայոց Եկեղեցւոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամենայն Հայոց Ազգային Ժողովոյ Ընտրութեան Կանոնագրութեան

Հրամանագիր Հայոց Եկեղեցւոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամենայն Հայոց Ազգային Ժողովոյ Ընտրութեան Կանոնագրութեան

Հրամանագիր Հայոց Եկեղեցւոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամենայն Հայոց Ազգային Ժողովոյ Ընտրութեան Կանոնագրութեան

ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐ

Հրամանագիր Հայոց Եկեղեցւոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամենայն Հայոց Ազգային Ժողովոյ Ընտրութեան Կանոնագրութեան

Հրամանագիր Հայոց Եկեղեցւոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամենայն Հայոց Ազգային Ժողովոյ Ընտրութեան Կանոնագրութեան

Հրամանագիր Հայոց Եկեղեցւոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամենայն Հայոց Ազգային Ժողովոյ Ընտրութեան Կանոնագրութեան

ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԿԱՊԵՐ

Հրամանագիր Հայոց Եկեղեցւոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամենայն Հայոց Ազգային Ժողովոյ Ընտրութեան Կանոնագրութեան

Հրամանագիր Հայոց Եկեղեցւոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամենայն Հայոց Ազգային Ժողովոյ Ընտրութեան Կանոնագրութեան

Հրամանագիր Հայոց Եկեղեցւոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամենայն Հայոց Ազգային Ժողովոյ Ընտրութեան Կանոնագրութեան

ԱՅԼ ԱՇԽԱՐՀՆԵՐ

Հրամանագիր Հայոց Եկեղեցւոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամենայն Հայոց Ազգային Ժողովոյ Ընտրութեան Կանոնագրութեան

Հրամանագիր Հայոց Եկեղեցւոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամենայն Հայոց Ազգային Ժողովոյ Ընտրութեան Կանոնագրութեան

Հրամանագիր Հայոց Եկեղեցւոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամենայն Հայոց Ազգային Ժողովոյ Ընտրութեան Կանոնագրութեան

ԱՄՍԱԳԻՐ

Հրամանագիր Հայոց Եկեղեցւոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամենայն Հայոց Ազգային Ժողովոյ Ընտրութեան Կանոնագրութեան

Հրամանագիր Հայոց Եկեղեցւոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամենայն Հայոց Ազգային Ժողովոյ Ընտրութեան Կանոնագրութեան

Հրամանագիր Հայոց Եկեղեցւոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամենայն Հայոց Ազգային Ժողովոյ Ընտրութեան Կանոնագրութեան

ԱՅԼ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հրամանագիր Հայոց Եկեղեցւոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամենայն Հայոց Ազգային Ժողովոյ Ընտրութեան Կանոնագրութեան

Հրամանագիր Հայոց Եկեղեցւոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամենայն Հայոց Ազգային Ժողովոյ Ընտրութեան Կանոնագրութեան

Հրամանագիր Հայոց Եկեղեցւոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամենայն Հայոց Ազգային Ժողովոյ Ընտրութեան Կանոնագրութեան

ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ

Հրամանագիր Հայոց Եկեղեցւոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամենայն Հայոց Ազգային Ժողովոյ Ընտրութեան Կանոնագրութեան

Հրամանագիր Հայոց Եկեղեցւոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամենայն Հայոց Ազգային Ժողովոյ Ընտրութեան Կանոնագրութեան

Հրամանագիր Հայոց Եկեղեցւոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամենայն Հայոց Ազգային Ժողովոյ Ընտրութեան Կանոնագրութեան

ԺՈՂՈՎՍԿ ԱՂՈՒԹՅԱՆ

թանքն պէյանքնա կէօրէ, Բուսիատա պու իքի ֆըրդալարքն հանկըօր տանա զիյատէ էհէմիյէթի քէսպ իթմէքտէ օլտուղունա տիգգաթ իթմէլի տիր։ Զարքն՝ պալատէ զիքր օլունան թէքլիֆի Բուսիատա պու իքի ֆրդատան տա պուլունտուղունու աչրդատան աչրդա իսպաթ իտիյօր։

Զանն օլունտուղունա կէօրէ, Սագատա պուլունան Այէմանիա էլչիսի Մ. Մուսթէնիչ մուգատաէմա վէֆաթ իտէն խարիճիյէ միւսթէշարը Պիւլֆը եէրինէ թային օլունաճագ տրը։

Տէմիր եօլարտան աէօրթ խաթթը հիւքիւմէթ թարաֆընտան միւպայէասընը իմբէրաթօր թաստիգ իթմիչ օլտուղունան, տէվրու թէսլիմ իճրասընա տէրհալ պաչլանաճագ տրը։

Լօնտրա 30 դեկտ.

Գալկիւթատան վիրուա իտէն սան թէլէկրաֆնամէլերէ նազարէն Էյուպ խան պու տէֆա աչրդատան աչրդա Ինկիլթերրա ալէ յհինէ գըյամ էյլէմիչ տիր։

Գալկիւթա զաղէթալարը, խանը մուսաիլէյհ Իրանտան քէնարսինէ կէլէճէք օլան իմտատա կիւվենմէքտէ իսէ տէ, պու պապտէ եանըլմագտա օլտուղունու պէյան իթմէքտէ տիրլէր։

Հինտիսթանտան կէլէն բէսմի բաբօրթօլար՝ Հինտլէրը ինկիլթերրա տէվլէթինէն միչքիլթը հազըրէսինտէն պիլ իսթիֆատէ պուլունտուգլարը հալը իւմմ ու ասայիշտէն ինհիրաֆա ալա թէմայիւլ կէօսթէրմէմէքտէ տիրլէր։

Եագուպ խան իլէ կանտամագ մուահէտէսի ադտ օլունտուգտան սոնրա, պիլ ճիւմլէ բուէսսա Հինտիսթան վալիսինէ թէպրիքնամէլէր կէօնտէրմիշ օլտուգլարը կիպի, շիմտի տախ Աֆղանիսթան գուրպինտէ պուլունան բուէսսա ինկիլիզլէրէ մուավէնէթ իթմէք իչիւն վալիի միւշարիէյհէ թէքլիֆնամէլէր կէօնտէրմիշլէր տիր։

Պաղըլարը պիրէ շիմտիտէն Աֆղանիսթանա կէօնտէրմէք իւզրէ աաքէր թօքամագտա տրըլար։

Հինտիսթանըն հիչ պիր ճիհէթինտէ հէյէճան եօգ տրը։

Աֆոն Հալս

(Պո՝ սոդոմ կեզի Բէլգիրաֆլը)

Սոֆիա 30 դեկտ.

Խարճիյէ նազրը թարաֆընտան տիվէլը էճնէպիյէ տիբլոմաթիդ մէմուրլարընա իրսալ օլունան պիր թահրիրաթը ումումիյէտէ, վաթանլարընա ալտէթ իտէն Միւսլիման մուհաճիրլէր հագգընտա Պալը Ալինին Պուլկար հիւքիւմէթի ալէյհինտէ իթտիկի իթհամաթ ճէրհ օլունմագտատրը։

Բէթերսպուրկ 30 դեկտ.

Զարքն՝ ումուրը տախիլիյէ իտարէսինի տէրէճէտէ իթմէսինի վէլիի ահտա թէքլիֆ իթտիկի, վէ Ալէմանիա իլէ միւնասէպաթը տօսթանէսինի իպգա իթմէք իւզրէ՝ ումուրը խարիճիյէ յի տէ քէնտիսի իտտրէ իտէճէկի հավատիսի սահիհլէշիյօր։

Զարէվիչ պու թէքլիֆի բէտտ իթմիչ տիր։

Մատրիտ 30 դեկտ.

Պու ագշամ շախսըն պիրի՝ գրալ վէ գրալիչա իւզերինէ իբի տէֆա բէվլվէր պօշալթմիշ տրը։ Բիմսէյէ իսապէթ իթմէմիշ տիր։ Գաթիլ թէվֆիֆ օլունմուշ տրը վէ իսմի Օթէրօ կօնշալէս տիր։

ԻԼԱՆԱԹԸ ՄԻԼԻԻ

ԻՔԻՆՃԻ ՃԷՏՎԷԼ

ԵԲԼ պաշը վիղիթալարընան վէ էռՐ ոբ ԼէՎէՌ իրսալինտէն մուաֆ սլմագ իչիւն, էրմէնի գաթուլիք սուրբ Յակոբ խասթախանէ վէ ֆուզ արախանէսի մէնֆաաթընա պիր մէճլիսիյէտէն ադալլ օլմամագ իւզրէ մուավէնէթ իտէն զէնթանը պէյանընա կէօրէ, Բուսիատա պու իքի ֆրդալարքն հանկըօր տանա զիյատէ էհէմիյէթի քէսպ իթմէքտէ օլտուղունա տիգգաթ իթմէլի տիր։ Զարքն՝ պալատէ զիքր օլունան թէքլիֆի Բուսիատա պու իքի ֆրդատան տա պուլունտուղունու աչրդատան աչրդա իսպաթ իտիյօր։

Զանն օլունտուղունա կէօրէ, Սագատա պուլունան Այէմանիա էլչիսի Մ. Մուսթէնիչ մուգատաէմա վէֆաթ իտէն խարիճիյէ միւսթէշարը Պիւլֆը եէրինէ թային օլունաճագ տրը։

Տէմիր եօլարտան աէօրթ խաթթը հիւքիւմէթ թարաֆընտան միւպայէասընը իմբէրաթօր թաստիգ իթմիչ օլտուղունան, տէվրու թէսլիմ իճրասընա տէրհալ պաչլանաճագ տրը։

Լօնտրա 30 դեկտ.

Գալկիւթատան վիրուա իտէն սան թէլէկրաֆնամէլերէ նազարէն Էյուպ խան պու տէֆա աչրդատան աչրդա Ինկիլթերրա, ալէ յհինէ գըյամ էյլէմիչ տիր։

Գալկիւթա զաղէթալարը, խանը մուսաիլէյհ Իրանտան քէնարսինէ կէլէճէք օլան իմտատա կիւվենմէքտէ խաթ տէ, պու պապտէ եանըլմագտա օլտուղունու պէյան իթմէքտէ տիրլէր։

Հինտիսթանտան կէլէն բէսմի բաբօրթօլար՝ Հինտլէրը ինկիլթերրա տէվլէթինէն միւշ